

## ՀԱՅԿԵՐՈՅԹ Ի ՊԱՏԻՒԻ

### ՓՈԼ ԱՏԱՆԻ



1906 գեկտ. 11ի իրեկունը, Օթել Ք. Նթինանթալի մնջ սրահին մէջ, Ֆրանսացի մնանակ գրագէտ Փոլ Ասանի ի պատմութեան հայկերոյթ մը տեղի ունեցաւ, ներկայ էին մօտ չորս հարեւոր հոգով, որոնց մէջ կը նկատուէին բազմաթիւ, ծննդօթ անձնաւորութիւններ գրական, դրական, գեղարքուհաւական, քաղաքական աշխարհէն, ժամանակ, Փիէր Պուէն, Ժիւլ Պոււա, Ա. Պետր, Քափէլլո, Շոմբէ, Ռ. Քունի, Քլարթի, Ֆորէն, Թան լրագրի մուօրէնը՝ Հեպրար, Օփէրա-Քոմիթի անօրէնը՝ Քարէ, Կիւսթավ Քան, Լու Կանատարա, Էլյէկ, Տամիլ Մորիկ, Ռ. Մեղրուա, Տր. Մէնչիբով, Խոնէ Մառք, Քաթիւլ Մենակս, Էլյոն Տիրզա, Ֆրաննուու աղ Նիսն, Մարուել Քրեվլ, Թաֆաէլի, Խոտէն, Խոնի, Է. աղ Խոպերթի, իստալական գևապան կոմ Թորիէլլի, ևն Բաթականաներ արտասանեցին Խոտէն, Պենար, Քամիլ Մորիկ, Փիէր աղ Քուուերթէն, Ֆրանսացի ուսանողաց Ընկերակցութեան ներկայացոցիշ մը, Ֆէուորորփ՝ ուսւական նախկին Տումայի անդամ, և Պ. Զապանեան:

Ահա թարգմանութիւնը այս գիրքոյն բաժակուասին .

« Միրելի եւ մեծանուն բարեկամ,

« Շողշողուն յատկութեանցը մէջ ձեր գործին՝ որ կը տօնուի այս իրեկուն, կայ հաս մը զոր ի վեր հանել հաճելի է ինձի. այն է որ գուռ, հարուստ ու յանդուզն ձեւին մէջ որով կը զգիստաւորէ ձեր գաղափարներուն առոյց այլազնութիւնը, շատ Սիրեւելք ունիք : Խնչպէս կարմիքները, Ֆիրտուսներն ու Գրիգոր Նարեկացիները, գուք ձիրքն ունիք խօսքը պեճնելու՝ փայլանացայտ պատկերներով, ինիզակ փոխարթութիւններով որոնք ցնորսօնին ծաղկեներու պէս իր բոցուին, եւ անակնկալ զուգազրութիւններու բարեկուրու որ իրար ընդհաւարելով կը լուսավուսին, եւ հած ու հզօր Քըրազներով որոնք ուժեղ ու սաղարթային ծաներու պէս կը ցցուին եւ որոնց ցուցանութեալ

կոտակումը ձեր արձակին կուտայ շքեղութիւնն այն մոդական պարտէջներուն զոր Հազար ու մեկ զիշերներու զրուցաբանները երաշգին :

« Ահա ինչու ինձ համար կրկնապէս հանձի է ձեզ սերել այստեղ մածարանքը Արեւելքի գրական մարդոց, որութ ձեր մէջ սրանչացմամբ կը նկատն Արեւ մտեան մտածմն գրանսական ազնիւ մտածման խրոխա ասպետ մը՝ փաթիւուած փարթամ լոզիկի մը մէջ որ Արեւելքի ամենէն զեղեցիկ ծիրանիութիւն է շինուած :

« Եւ ինձ համար շատ քաղցր է գարձեալ՝ ձեզի հաղորդել այստեղ մածաւորապէս իսկանդաղաւորին մեծարանքն իմ հայ հայրենակիցներուն եւ ձեզի չնորակալութիւն յայտնելու ամէն բանին համար զոր ցրած էք ի սպասարկին իրենց գասպին : Որովհետեւ զուռք, որ հոյակապօրն սրգած էք սազմական ասարինութիւնները, զիացած էք նաև թարգմանել զրգանքը զոր բարձր հոգիներուն կ'ազգէ անպատճան ամրոխներու վրայ մուկնոնդ սուրբն վաստութիւնը : Այն շարաշութ օրերուն երբ արեւելան երկինքը կարմիրաց ոչ թէ բոցովնի իր հրեղն ամկերուն, այլ հրէշաւոր բռնութեան մը ձեռքով բզքառուած ամրող ժողովրդի մը արիւնին ժայթքումովը, այդ տիտոր օրերուն մէջ զոր բասաններէն մին հետք որ բարձրացուցին աղաղակ մը զարյութիւնի զահիճներուն դէմ, եւ եղբայրական համակրութեան զոհերուն համար (1) : Սրտմտութեան եւ զթութեան արցունքները զոր այդ գրքաղդութիւնը հնակեցընել տուաւ ձեզի քանի մը թթվուուն էջերուն մէջ, պէտք է փառաւոր մարգրիտներ կազմն այն պատոյ անիմիթական սուրբն վրայ զոր ձեր բարեկամներուն եւ հրացողներուն գորովնայ լրիկուն ձեզի կ'ընծայէ :



(1) 1896ին, Փոլ Ասան Revue Blancheին մէջ հրատարակեց կրակոս յօդուած մը՝ Արեւն կ'անձրէւէ ։ արտադրութեան շատ աղ մը յօդուածներու մէջ յաճախ համակարգութիւնը շայոց հարցը :